

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

THE COUNCIL OF CHALCEDON AND THE
ARMENIAN CHURCH. Գրեց Գարեգին նպա-
սարգիստամ: Աւրածալ, յարակագմ. էջ 284:
Լուսուն, 1965:

Գարեգին Սրբազն արժէքաւոր և լուրջ այսաստոթիւն մը կու տայ մեղի իր այս ժամանակունի ժողովը եւ Հայ Եկեղեցին անդերէն գործով, որ նուիրուած է յիշատակին ողբացեալ Զարեհ Ա. Կաթողիկոսին Կիլիկիոյ Տան: Այս գործը Գարեգին Սրբազնի աւարտաճառը եղած է Օքսֆորտի Համալսարանին մէջ (1960), որուն վրայ ժմիակ յաւելումը վերջին գլուխը եղած է» կ'ըսէ Հեղինակը իր յառաջարանին մէջ:

Քաղկեդոնի ժողովը որ տեղի ունեցաւ 451-ին, Տիեզերական Քրիստոնէական Եկեղեցւոյն երկիրքիման դիմաւոր պատճառը եղաւ: Բիւզանդական Կայորութեան աղքեցութեան եւ գերիշխանութեան սահմաներուն մէջ Քաղկեդոնականութիւնը մնաց, սակայն այդ սահմաներէն գուրս, ուր Եկեղեցին կրնար անկափ զգալ ինքոյնք, մերժեց այդ ժողովը: Գարեգին Սրբազն կ'աւելցնէ որ այդ մերժուներուն (Ասորի, Ղպոթ, Եթովպական եւ Հայ Եկեղեցիները) արուեցաւ «Միաբնակներու Եկեղեցի» սըխալ կոչումը՝ բարեկամատարար, չորոշիւ լուրջ եւ անկողմնակալ ուսումնասիրութեանց, սիալ վերագրումներն ու լուրջուումները մէկդի կը նետուին եւ ջմարտութիւնը կ'երեւի: Յառաջարանը կ'աւարտի Գարեգին Սրբազնին չնորհակալութիւններով բոլոր աննոց՝ որոնք օժանդակած էին իր գործին պատրաստութեան եւ սաստարած անոր հարաբերակութեան, որոնց շարքին նաեւ Գալուստ կիւլպէնեան Հիմնարկութիւնը:

Էջ 1ով կը արուի նախարանը, որ կը հասնի մինչեւ էջ 24: Առաջին զլուխը՝ «Հարցը եւ իր կարեւորութիւնը»: Հոս Հեղինակը կ'ընդունի որ «Հայ Եկեղեցւոյ պատութեան ամբողջ ընթացքը, յատկապէս հինգին տասնեւերկրորդ գարերու միջոցին,

խորապէտ աղղուած է Քաղկեդոնի ժողովին Հանդիպ Հայ Եկեղեցւոյ ընթացքին» (էջ 1): Որու չէ հոս թէ այդ խոր աղղուցութիւնը վարձ գա՞տ եղած է թէ յաւ: Ամէն պարագայի տակ, կ'ուղեմ հոս ծանրանալ այս տեսութիւնն վրայ:

Հայկական կեանքին ամէն կարիքները, ինչպէս քրիստոնէութենէն առաջ՝ նոյնակս ալ քրիստոնէութենէն վերջ աղղայնացածք են: Կարելի չէ խորհիւ որ քրիստոնէութիւնն ալ պիտի չաղպայնացուէր եւ իր չտիկերականութիւննէն զուրս պիտի չըհանուէր օր մը չէ օր մը, ըլլար ատիկա Քաղկեդոնի կամ այլ ուրիշ ժողովի մը կամ հարցի մը պատճառաւ:

Քիչ մը ես երթանք:

Քրիստոնէութեան մոււաքը Հայոց մէջ զարմանալիօրէն Հակառակ ընթացք մը ունեցաւ քան ինչ որ կ'ակնկալուէր ժողովը դաշկան-յեղափոխական կրօնք մը՝ որպէս էր քրիստոնէութիւնը: Հայ ժողովուրդը չէ որ զաղտնի կերպով քրիստոնէութիւնը կը տարածէ իր մէջ, օր մըն ալ պարտապելու համար անոր յաղթանակը պետութեան վըրայ: Այլ՝ ընդհակառակը, Հայ Քաղաւորը, ծրգատ, կ'ընդունի քրիստոնէութիւնը եւ զայն կը պարտապէր իր հպատակներուն, արքունիքին, բանակին, եւ այսպէս Հայերը կ'ըլլան առաջին քրիստոնեայ ժողովուրդը իրենց թագաւորով, ժողովուրդով, բանակով:

Տրդատի ընթացքը ծիծաղելի պիտի ըլլայ բացատրել այն «Հեքեւթաներով որոնք մշուշի մէջ կը պահեն մեր այդ շրջանի պատմութեան հետ՝ նաեւ Տրդատի մեծապէս կարեւոր (եթէ ոչ կարեւորագոյն) պատմական գէմքը: Տրդատի վերագրել քը քրիստոնէական մոլուսնդութիւն իր կատարած մէկ գործին համար՝ պիտի նշանակէ տղայական ըմբռնում մեր կողմէ, զարադարձիկ այդ շրջանին ու գործին մասին: Ինչ որ որոշ գիտանք սա է որ Տրդատ ՆԱԽ ՔԱՆ, ԲԻՒԶԱՆԴԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԷԿԱԿԱՆ ԿԱՑԱՐՈՒԹԵԱՆ ՀիՄՆՈՒԻԼԻԼ կ'աճապարէ Հայութիւնը քրիստոնէացնել, գուցէ ԱՐԴէն քրիստոնէացած Հայութիւնը իր ուրիշ միաւոր կարենալ փրկելու համար Բիւզանդական քրիստոնէութենէն՝ որ իրը պե-

տական համակուց բազաքանութիւն, չուռ
տով պիտի որդեգրուէր, իբրարու շաղուելու
Համար բոլոր այն տարրերը՝ որոնք Հռով-
մէսկան Կայորութեան մասեր էին, եւ ու-
րուն օրէնքը չէր բաւեր սերա կերպով միա-
ձոյլ Կայորութիւն մը կազմէլու Համար ։
Քրիստոնէութիւնը իր տիեզերական գաղա-
փարախօսութեամբ անտարակիոյ հրապառ-
ութիւն լծակ էր տիեզերականերու համար :

Ենթագրենք որ քրիստոնէութիւնը կենսեան կոմունիզմի պէտ զարգացմարդութիւն մըն էր՝ որով զանազան եւ զարժմանադան տարրեր կարելի կ'ըլլար միհաճեծան կերպով կառավարել։ Սակայն, դարձևալ, ենթագրենք որ յանկարծ կենսեան կոմունիզմին առաջ Հայեց ԱՐԴէն կոմունիստ ցածրած ըլլային և պահէին իրաւասութիւններ՝ որոնք այսօր իրենցմէ խրուած են կամ այսօր չունին այլիս։ Եւ ահա այսպէս կ'ունենանք Տրդամ մը որ Բիւզանդական Տիեզերական Քրիստոնէութենէն առաջ կը քրիստոնէացնէր Հայութիւնը եւ Հայաստանը։

Դ. գարու մեր պատմութիւնը մասամբ
իրական, մասամբ վիպական, ինքնին ցոյց
կու տաք քրիստոնէացած հայուստանի ան-
կախութիւնը՝ քրիստոնէացած զովովէա-
կան Բիւզանզական կայրութեան դէմ:
Պատ թագաւոր նոյնիսկ Յուսիկը Կեսարիա
չի զգէր կաթողիկոս ըլլալու համար : Ե.
դարուն կարծես երկու Նեկղեցական հաս-
տառութեանց բաժանումը կամ իրարմէ
հեռացումը աւելի կը չէշտուի : Գրերու գիւ-
տը ուրիշ փորձ մըն է այդ ազդեցութենէն
մերքաղատուելու (Բիւզանզական չշշանին
մէջ նոյնիսկ Մեօրպալին կ'արգիլուի նոր
գրերը ուսուցանել) : Յիշասակութիւն կամ
ապացոյց կը պակսի որ Հայերը Թաղկեդոնի
ժողովին հրաւիրուած կամ մատնակցած են :
Սակայն ատիկա ըստ երեսոյթին բնաւ տար-
բերութիւն չէ ըրած Հայոց համար, որոնք
մերժած են ֆողովին որոշմները : Մինչ
մէկ կողմէ կենաց ու մահու պայքար կը
մէկն Սասանեան Պարսից դէմ, միւս կող-
մէ ալ կը կտրեն Բիւզանզիոնի կայրու-
թեակ հետ իրենց գլխաւոր նկատուած կա-

ողը, քրիստոնէութիւնը, ըստ քիւզանդական հաւատամքի: Երկու եկեղեցիներու դաւանաբանական տարրերութիւնները Քաղեկեղովի ժողովին տուեալիքրով, անյաղթելի չեն եւ ոչ ալ մեծ կարեւորութիւնները մը ունին: Սակայն Հայերը յեղակարծ եւ յամառ կերպով այդ պատրուակով կը «քահնըւին»: Բաժանումին պատճառաւ Հայ Եկեղեցին տուժած չ'երեւիր, այլ ընդհակառակը՝ իր ինքնուրոյնութիւնը պահելով, միջնեւ այսօր կարեւոր տեղ մը կը գրաւէ քրիստոնէութեան մէջ: Հայ Եկեղեցիին ինքնուրոյնութիւնը իր Ա.Զ.Գ.Ա.Ա.Ց.Ին (անկախ) նկարագիրն է: Ան շատ հետաքրքիր չէ ինքնապատպանութենչ գոտ ուրիշ պատճառաներով կրօնական եւ զաւանական վէճներով մէջ մտնելու: Աւրիշը համոզելու և քարողութեան բոլորովին անուշաղիր կ'երեւի: Այդպէս եղած է ալ: Յոլը Եկեղեցական հատուածներու Հանդէպ եղբայրական յարգամք եւ Համարում ունի: Իր Եկեղեցական դրականութիւնը, երաժշտութիւնը, մանրանկարչութիւնը, ճարտարապետութիւնը ինքնուրաց եւ խիստ յատկանշական զարգացում ունեցած են, տելի տալով՝ քան թէ առնելով: Ասոնք դժուար թէ ներկայ աստիճանին հասած ըլլային, եթէ Քաղեկեղունականութեան կամ ուրիշ նոյնքան ո՛չ շատ կարեւոր պատճառաւ մը Տիեզերական Եկեղեցին բաժնուած չըլլայինք:

Քաղիկելանականութեան պատճառաւ տաւ-
սապես արգեօք կամ դժբախտութեանց
ևնթակայ եղած Հայութիւն եւ Հայաստան։
Պարեգին Սըրբազն համաձայն չէ բիզան-
տակէս Կրէկուարի սոյն եղբակացութեան
և շատ իրաւամբ միայն կ'աւելցնէ. «Կը-
քօնքին մէծ ազգեցութիւնը ժամանակուան
բազարավկանութեան վրայ, Հայ Եկեղեցիին
զամանական դիրքը անշափելի հետեւանք-
ներ ունեցան ոչ միայն Հայ ժողովուրդին
համար, այլ և ամբողջ ჩինականական
կայրութեան համար» (էջ 2)։ Բնական է,
կը խորհինք, որ այդ այլպէս ըլլար ։ Սա-
կայն, ըստ իս, պատճական իրականութիւնը
առիկա կը ժիատ ։

Հայերը ոչինչ պիտի շահէին բիւզան

գական օժանդակութենքն՝ ևթէ Քաղկեռ գոնսկան ևզա բրային։ Այն բազմաթիւ հայ կայսրերը ևս կայաբուհիները, զօրաց վարները եւ նոյնիսկ եկեղեցական տատիւ հանաւորները, ոչ մէկ կերպով աւելի բարե եացակամ եղան Հայաստանի եւ անոր անկախութեան, պաշտպանութեան եւ զարգացման համար, քան թէ ոչ Հայ կայսրերը եւայլն։ Հատաքրքիր ըննողներէ նայինիկ, այս Հայածիններէն աւելի՛ շեշտուած միակողմանի միասում կը տեսնուի Հայոց Հանողէպ։ Հայաստանը պարպուեցաւ իր մարտական ուժերին սաղսանովվ, կաշտոքով եւ ճնշումով (բանութեամբ) ո՛չ թէ որովհետեւ Հայերը հակբազզկեդունական էին, այլ պարզապէս անոր համար որ Բիւզանդիոն անսպաս կարիք ունէր Հայ զինուորականութեան։ Իսկ Հայ արքայական գաղթականութիւնները որդի ի բոին աշխատեցան Բիւզանդիոնի անմիջական առհմանները փոխադեմու Հայութինը, և, բնական է, նաև անոր կարողութիւնները։ Մինչ, միւս կողմէ, Հայաստան Բիւզանդական առհմաններէն գուրս նկատեցին աշխարհագրականորէն եւ վարչականորէն, եւ ո՛չ թէ կրօնական պատճառներով։ Բիւզանդիոնի կողմէ զօրացուած Հայաստան մը կրնար օր մը իրենց դէմ զառնալ։ Բիւզանդիոն աշխարհագրական Հայաստանէն չէր կրնար օգտուիլ, սակայն Հայը կենսական տարր մըն էր՝ զինք զօրացնելու, երիտասարդացնելու համար։ Հայոց՝ Քաղկեռունականութեան համաձայն չըլլալը հաւանաբար անարդէց իրողութիւն մըն էր Բիւզանդական քաղաքականութեան համար։

Բիւզանդիոնի համար Հայոց Քաղկեռունական ըլլալը կամ չըլլալը կարեւոր պատճառ մը չերեւիր պատութեան մէջ, և այդ ուղղութեամբ պեսական ճնշումները եւ հետապնդումները ժամանակաւոր կը թուին եւ առանց նուանդի։ Մինչ, Հայոց հական քաղկեռունականութիւնը տեսակ մը աղջայնական հայութեանու պատրուակ է եւ հակաքաղկեցունական հեղինակները ու իրենց հեղինակութիւնները աւելի Հայ քաղկեռունական մերաւ դէմ են երբ մանաւանդ անոնք կը

մտնեն Հայ Եկեղեցիէն ներս ու կը ջանան մոռորութիւններ սերմանել։ Ահա հոս է որ կատարուածին հանգէսպ անհամեմատ կորովդ եւ բուռութեամբ հայ Եկեղեցին իր հակառաջեւունականութիւնը կը չիչոէ, չ'ուզեր որ իր հօտը իր փարախէն զատ որևէ ուրիշ փարախ մտնէ, վախճանով որ ան այլութա Հայ ըլլալէ կը դադրի։

Բոս իս, դաւանական հարց չէր Հայոց՝ Քաղկեռունի ժողովին չպատասխիլը, այլ պորզապէ շարունակութիւնը այն ընթացքն, որով կ'ուզուէր Լոյյոց ինքնուրույնութիւնը ապահովէ։ Նայինք այդ շարքին։ Տրդատ կը կտնիէ Բիւզանդիոնի կայսերական քրիստոնէութիւնը՝ իր ժողովուրդը քրիստոնէացներով։ Պազը Հայոց կաթողիկոսները այլևս կեսարիա չի զրկեր մետրոպոլիտ օծուելու Գրերու զիւտը։ Ազգային հայրենացնունչ դրականութիւնը յանկարծ կը բողոքի։ Կաթողիկոսութեան ժամանակածուութիւնը կը գագրի։ Շահապիլանի ժողովը Եկեղեցական իշխանութեան աշխարհական իշխանութիւն կու տայ։ Աւարայրի պատերազմը, Քաղկեռունականութեան մերժըլիր։

Գարեգին Սրբազն կը սահմանաւորէ իր այժ շահեկան հատորին ծրագիրը։ Կ'ըսէ որ ինք ցոյց պիտի տայ թէ Հայերը մերժեցին Քաղկեռունի ժողովը ո՛չ թէ անոր համար որ

1) Անոնք խարուած էին կամ սիալ առաջնորդուած։

2) Անոնք կարող չէին հասկնալու Քաղկեռունի վարդապետութիւնը։

3) Անոնք ստիպուած էին Պարսիկներէն։

4) Իրենց ընկուն բաւարար չէր ճշգրտութիւն վերծանելու մանոււածապատ միտքը որոշամներուն։

5) Անոնք կոհերն էին անձիչք եւ տարածախա ծանօթացման (կամ նոյնացման) Քաղկեդունական վարդապետութեան նետուրականութեան հետո։

Ընդհանուական պիտի պապացուցանէ) թէ,

1) Անոնց ընթացքը գլխաւորաբար կը-

րօնական եւ աստուծաբանական էր, եւ քաղաքական։

3) իրենց մերժումը Քաղկեդոնի ժողովին՝ յանկարծակի կամ պատահաբար տեղի չունեցաւ։ Անոր կատարուելին առաջ մարտնում կար Եկեղեցին մէջ։

3) Հայերը նեստորականութիւնը Քաղկեդոնականութեան հետ չփոթեցին, բայց երբ երկուքը մերձաւոր կերպով յարաբերեցան, Քաղկեդոնականութիւնը միայն կենական կարեւորութիւն ստացաւ. Հայոց Եկեղեցիին համար եւ երբ նեստորականները իրենց աստիկա նկատեցին զօրացման ապացույց մը իրենց վարդապետութեան դիրքին ուղղափառութեան համար։

4) Մերժումը շատ բնական էր եւ ողջ-միտ, Կամընթաց իրենց վարդապետութեան դիրքին, երբ նկատի կ'առնուի իրենց պատճական եւ աստուծաբանական պարփակումին մէջ» (էջ 20-21)։

Էջ 23-ով Գարեգին Սրբազն կը սկսի իր փաստարկութիւնները. «Քաղկեդոն Քաղկեդոնէ վերջ»։ Գրախօսականիո կարճ սահմանները թոյլ չեն ասար որ մանրամանօրէն ծանրանամ Գարեգին Սրբազնի շատ ձեռնհասորէն ներկայացուցած թէղին։ Կարճ ու մեկին, առանց աւելորդաբանութեանց, և գիտական պատշաճութեամբ ընդարձակորչին լրացնեցի տակ Խօթագրուած, Հետութեամբ կարելի է կարդալ եւ ըմբռնումով ու գոհումակութեամբ Հետեւի, Հեղինակին։ Անշուշտ կան կէտեր որոնք լէնք կընար իրականութեան առւելներով հաստատել կամ ընդունիլ։ Օրինակ (էջ 63) կ'աճապարէ ընդունիլ օտար այն տեսութիւնը որ Հռովմի եւ Պարթևներու միջև Հայաստան երկու հզօր մշակոյթներու խառնարանը եղաւ։ Ասիկա անընդունելի եւակէտ մըն է, քանի որ ո՛չ Հռովմէական եւ ոչ այ Պարթևական մշակոյթները նուանումներ ըրած են մէր ազգային մշակոյթին ասպարէցին մէջ։ Քաղաքական ազդեցութիւններ անտարսկոյր մշակութային նուանումներ չենք կրնար աեպել։ Արշակունի մշակոյթ մը Հայաստա-

նի մէջ նոյնիսկ հարցականի մը իրաւունքը չունի։ Ճշմարտութիւնը այն է որ Հայն ու Հայաստան՝ աւելի մշակոյթ արտածած են քան թէ ներածելու հետամուտ եղած։ Ո՛չ ալ համամիտ ենք (էջ 64-65) որ Հայերը արեւելքցի են, որոնք զանազան առիթներով (Հռովմէական տիրապետութիւն, Բիւզանդական տիրապետութիւն, Քրիստոնէութիւն) «Արևեմուտք»ի մերձեցած են։ Հայն ու Հայաստան Ալբեմուտքը գոյութենէն առաջ իսկ արեւեմուտքից էին։ Իսկ քաղաքական մերձեցում կատարուած է լոկ ճըշումի տակ թէ՛ Արևելքն եւ թէ՛ Արևմուտքն։ Ասիկա կարելի է բարերախտութիւն իսկ սեպել, որ պատճառ եղաւ Հայ ազգայնականութեան ուժեղացման, զարգացման, ինքուրոյնութեան, որուն չնորհիր Հայ ազգային ՄԾԱԿՈՅԹԸ կարկառուն ու անտարակուսելի կերպով Հայ մնաց, եւ որ, ինչպէս անցեալին՝ նմանապէս այսօր ալ մէջազգային բարձրագոյն գնահատանքի արժանացած է։

Մէնք կրնանք տակաւին երկա՞ր զանազան կէտերու վյայ յամենալ եւ հոռ խիստ երկարել։ Մէր մտադրութիւնը սակայն հոռ վիճաբանիլ չէ, միայն ցոյց տալ ուղղութիւնը եւ համոզումները՝ որոնք առն արւած են այս ընտիր եւ ծանօթացուցիչ գործին։ Շատ բան կայ հոն որ Հեղինակին հետ որտանց կը բաժնենք, թէեւ շատ բան ալ կայ որ Հէին կը նկատենք, հոգ չէ թէ օտար գըիչներէ ըսուած ըլլան եւ յաճախ Հայ «Համբաւ»ներէ վաւերացուած։

Անտարակոյր երախտապարտ ենք Գարեգին Սրբազնին՝ որ կըցեր է անզլերէն լեզուով Քաղկեդոնականութեան եւ Հայոց յարաբերութեան մասին խոհամիտ եւ փափկանկան կերպով արտայայտուիլ. բան մը՝ որ ողբացեալ Հայը կողեանը զարմանացի կերպով անտեսեց։ Ճշմարտութիւնը անշուշտ միշտ ճշմարտութիւն է եւ Գարեգին Սրբազն քաջութեամբ ու աղնուութեամբ ասիկա ցոյց կու տայ, որուն համար թէ՛ ուրախ ենք եւ թէ՛ երախտապարտ։

INTRODUCTION A LA LITTERATURE AR
MENIENNE CHRETIENNE. Գրեց Գարեգին Սպա-
Սարդիստան: Թղթակազմ, տասնվեցամալ, էջ
60: Փարիզ, 1964:

Թարեգին Սրբագան ընտիր գործ մը կա-
տարած է իր այս ներկայացումով հայ Քր-
իստոնէական գրականութեան, զայն Փը-
րանսէրէն Հրատարակելով: Ամփոփ եւ հա-
մառօտ աշխատութիւն մըն է տրուածը, որ
բաժնուած է երկու մասերու: Առաջին մա-
սով կը տրուին թարգմանութիւններ և երկ-
րորդ մասով՝ հեղինակութիւններ:

Թարգմանութեանց շարքին առաջիննե-
րէն են բնականարար Ս. Գրոց թարգմանու-
թիւնները, երկրորդ՝ պաշտամունքային գլո-
րականութիւն եւ երրորդ՝ հայրախոսական
թարգմանութիւնները: Կը խօսի անոնց ըն-
տիր թարգմանութեանց մասին, աւելցնե-
լով որ կան գործեր եկեղեցական հայեր-
բուլ՝ որոնց բնագիրները կորուած են եւ
միայն հայերէն թարգմանութիւնները կան
մեզի հասած, ինչպէս Եւսեբիոսի «Փամա-
նակագրութիւն» («Քրոնիկոն») եւայն, և
յոյս կը յայսնէ թէ հայերէն ձեռագիրնե-
րու մանրակիրիա քննութիւնները պիտի կա-
րենան նոր դիմուր ընել տալ: Այս առթիւ
կը խօսի հայերէն ձեռագրական հաւաշա-
ծոններուն մասին եւ նոյնիս կը յիշէ Բըրի-
տանական Թանգարանի կամ Օքսֆորտի Բո-
ղոքէյեան Մատունադարանի կամ Նոյնիսկ Զէստըր Բիդգի (Տըպլին, Իրմանսու) հա-
ւաքածոնները եւ սակայն զարմանալիօրէն
կը մոռնայ Քիւրտուեան Հաւաքածոյին հա-

մեմտարար աւելի բնդարձակ (350 ձեռա-
գիր) հաւաքածոն: Կը խօսի նաև աւելի ուշ
ժամանակներու Թարգմանութեանց մասին
ալ (էջ 22-24): Օրինակ Յովհաննէս Դա-
մակասցիի, Թովմա Ակուինացիի եւ ուրիշ
ներու:

Էջ 24-ով կը խօսի հեղինակութեանց մա-
սին որոնք են ա) սրբազն բանաստեղծու-
թիւններ (Շարական) և բ) Պաշտամունքա-
յին: գ) Սրբախոսական է դ) Մեկնողական:
է) Գաւումական: զ) Աստուածարանական:
վերջիններուն շարքին մէջ կը յիշէ Յաճա-
խապատու, ձառք, Վրթանէս Քերթող,
Խոսրովիկ Թարգմանիչ, Յովհաննէս Խմա-
տասէր Ոձնեցի, Խորով Անձեւացի, Ներ-
սէս Լամբրոնացի: Կը խօսի Եղիշէ Կողբա-
ցիի, Գրիգոր Նարեկացիի եւ Գրիգոր Տա-
թեւացիի մասին:

Գործը բնականարար շատ սահմանափակ
եւ հարեւանցի է տուեալ պայմաններուն
տակ: Դարեցին Սրբազն ճաշակ մը տա-
ռւղած է յաջողութեամբ, եւ աւելի ծանրա-
ցած է եկեղեցական հեղինակներու մասին:

Հրատարակուած գործն իսկ ցոյց կու
տայ կարիքը նման աւելի ընդարձակ աշ-
խատութեանց, Փրանսէրէն եւ անգլիէրէն
լեզուններով, բան մը որ պէտք է օր առաջ
կատարել՝ զարգացնելու համար օտարնե-
րուն հւտաքրքրութիւնը հայ մշակոյթին
հանդէպ եւ նոյն ատեն անոր համար պատ-
ճակնով կարեւոր տեղ մը միջազգային քա-
ղաքակրթութեան եւ մշակութային պատ-
ճութեան մէջ:

Դիւլլ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ:
Կազմեց Վարդան Մ. Վ. Վ. Դէմքրչան: Թղթ-
ակազմ, ուրածալ, Ակարագրադ, էջ 204:
Փարիզ, 1966:

Ասիկա հաւաքածոյ մըն է զանազան գլ-
ուութեանց, իբր առաջին Հատոր, որուն հա-
ւաքում է կը պարտինք Դէմքրչան եռան-
դուն վարդապետին:

Հատորին առաջին գրութիւնը գրուած է

իրաւաբան Սեղրակ Աւագեանէ: «Ալորպա-
տականի ճարտարապետական հնութիւննե-
րը, բնական հարստութիւնները եւ իրաւա-
կան գոկումնները» զարմանալի խորագր-
ով: Աւագեան հարեւանցի կը խօսի Մա-
քուի, Ս. Թաղէի Վանքին, Ղարաղիաղդի-
նի, Խոյի, Սամաստի մասին: Ականատեսէ
նկարագրութիւն «ապագայ ուսումնասիրու-
թի» համար՝ շահեկան աղրիւր մըն է այ-
րութիւնը: Աւագեան իր այս տեղագրու-
թիւնը գրած է 1919ին:

կջ 49-ովի կրտ տրուի Հայկ Աճէմեանի «Պատմակոն Թաւրիդի հին Հայութինը» որ ըստ հանդուցևալ հեղինակին բաղրածարար առնուած է իր «Պատմութիւն Հայոց Ասրպատականի», ընդարձակ եւ մանրակրկիտ անտիպ աշխատասիրութիւնն»։ Աճէմեանի այս գրութիւնը արտատպուած է Պոսդրին «Հայրենիք» ամսագրի Հոկտ. 1938-ի թիւն։ Դժբախոսաբար Թաւրիդի Հայութեան մասին «ընդարձակ եւ մանրակրկիտ» բան մը շկայ հոն։

իջ 81-ի վրայ ճարտարապետ և Պարսկական բանակին մէջ զնդապետ իմիլ Յակոբեան կը ստորագրէ «Թաւրիդի Հայոց կանանց միութիւնները» խորադրով կարճ եւ հետաքրքրական գրութիւն մը, որուն կը խջորդէ «Քաղուածք Դավրէւու Հայուհաց Բարեղ. Ընկեր. եւ Ասրպատականի

Հայուհեաց Բարեղ. Ընկեր.» նիստերու արձանագրութիւններէն։

Վարդան Մ. Վրդ. Դէմիրջեան Դարաշամբի Նախավլկայի Վանքին 1905-1965 շըրջանի պատմութիւնը ջանացած է տալ ականատեսներէ տեղեկութիւններ արձանագրելով։ Անկէ վերջ ներսէս Արքեպ. Մելիք Թանդեանի կեանքն ու գործը կը ներկայացնէ, նոյն ատեն տալով բազմաթիւ լուսանըկարներ։

Շահնեկան է Նորայր Մամեանի «Մուժամբար» Ասրպատականի Հայ գիւղին մասին աշխատութիւնը, ընդելուզեալ տեղագրական եւ պատմական յիշատակութիւններով։

Հասորը կը պարունակէ զանազան կենապրական նիւթեր, կոնդակներ եւ նամակներ (Սեթիսանեաններու ուղղեալ)։

Յ. Գիլիմչեան

